

մենքն ալ կը բազման պասկուիլ «մեկնաս» բառով, որ «բարեբար»ին ամենէն հրապուրիչ ձեւն է : Թող ուրեմն գիտնան շարունակիլ այն դորթք զոր կատարեց Մեկնաս եւ որ այդ վիճուից զորմանցիին անունը Գեղեցկութեան Բարեկամի հոմանիշ դարձուց :

ԱՐԾԱԿ 20ՊԱՆԵԼՆ

ԳՈՐԾԻ ՄԱՐԴԻԿ

Զ .

Տէր Մկրտչին մտատանջութիւնը անհինն չէր Մարկոս էֆէնտի երբ կնոջմէն իմացեր էր տաներէցին այցելութիւնը եւ ոռուսահայ նաւթի հորատէրին պատմութիւնը, փոխանակ թագուկ հանըմին ու Սաթենիկին պէս մէկէն ի մէկ շանալու, ընդհակառակն շատ վիրապանութեամբ եւ շատ կասկածանքով մշտիկ ըրեր էր թագուկ հանըմին, եւ անոր յափշոտակութեան վրայ պատ ջուր լեցուցեր էր խորատէիլ, ցուրտ խօսրով մը .

— Կեցէ՞ք նայինք, իրար մ'անցնիք . օյին մը ըլլայ ասոր տակը ...

Հնաեւեալ առաւուն երբ քահանան ներկայացաւ, Մարկոս էֆէնտի իրեն կը պատսէր հիւրասինեակը :

— Բարեւ, ո՞վ է նայինք Սաթենիկին համար դտած հարուստ մարդդ, հարցուց Տէր Մկրտչին՝ երբ անիկա դնու հազիւ մնենակէն ներս մտած էր :

Այս ընդունելութիւնը, որ զբէթէ յարձակում մըն էր, անմիջապէս զգացուց իրեն թէ ի՞նչ աստիճան ծամրիտ էին իր վախերը խաղալիք խաղին նկատմամբ : Այսու հանդիրէ Տէր Մկրտչի, որ գտի ու մեփենայութեանց մէջ մնած ու անոնցմազ սրած էր իր կարողութիւնները, կէս ճամբէն գասալիք ըլլալով ես գարձող մարդ չէր, մանաւանդ երբ քինախնդրութեան ու շահամդութեան իրկին մզումներուն առջև կը գտնուէր : Տեսակցութիւնը զրեթէ ճակատամարտ մը պիսի ըլլար, եւ պատրաստուցաւ առոր:

— Գտած մարդու չէնք չնորհք մարդ է եւ ոչ թէ ո՛ եւ է Մարտիրոս Մարզպարքան մը, պատասխանեց խրոխտ ու անբարտաւոն կերպով մը :

— Մարտիրոս աղան անհնո՞րհք :

— Ե՛տ, բայց չի կրնար բազդատութեան զըրուիլ Զարարաղի Մելիքիներէն թշած աղնուուական երիտասարդի մը հետո :

— Մելի՛ք : աղնուակա՞ն : ուսումնակա՞ն :

պատասխանեց Մարկոս էֆէնտի ձեռքի արհամարհոտ ճաճումով մը, ատոնք փոր չեն կշացաներ, ատոնք պախալը չ'առներ . . . ասիկա նայինք, ասիկա ունի՞ :

Ու կերմերեան աջ ձեռքի բթամատը ցուցամատին չփշիցեց : Այս շփումը, ինչպէս յայտնի է, զրամը կը խորհրդանշանէ :

— Նիւթական կացութեանը մասին արդէն տեղեկութիւններ տուած եմ թագուկ հանրմին ըստ տաներէցը :

Եւ միշտ աւելի տրամադիր իր թիկնածուին նիւթական վիճակէն աւելի աղնուականի եւ ուսումնականի արժանիքները առաջ քչելու, աւելցուց .

— Խամայի Մելիքիներէն, մեծ ընտանիքէ մարդ է, Մարկոս էֆէնտի : Եւ կատաքեալ ուսումնակ առած . . . համալպարանակա՞ն մը :

— Ինծի նայէ : աէր հայր, յարունակեց կերմերեան, ես մօրուքս չարշըն մէջ ճերմկցոցած մարդ եմ . սա մելիքութիւնը, ուսումնակը, եւն . մէկ կողմ ձգէ եւ լրջօրէն իսուինք ու ի՞նչ է այդ մարդուն անունը :

— Մելիք-Դուկաս Կորկոտեանց :

— Հարո՞ւստ է :

— Եղանակ էր, հաշիւները բռնողը ես չիմ, միայն թէ լսած եմոր Կորկոտեանները հարուստ ընանիք են :

Այս անորուն հաստատութիւնը չգոհացուց Մարկոս էֆէնտին որ իր հարցաքննութիւնը առաջ տարաւ՝ առանց սակայն կարենալ ճշշդրութիւն բան մը հասկնալու Կորկոտեանցի նիւթական կացութեան մասին : Այսու հանգերձ աերտէրը բաւական ճարպիկ գտնուեր էր իր ասրբած խաղը առաջ վարելու, եւ նոյն իսկ իմիքցոյ, կրցիր էր Մարկոս էֆէնտին հաշացանել Սարբարքեանի նշանառութիւն ես ընկելու գաղափարին հետ :

Կերմերեան, առանց տակաւին կատաքելան պէս համզուելու . Տ. Մկրտչի խօսքերուն, ուղղեց որ հորատէրը իրենց տունը գայ անզամ

մր որպէս զի երեր առ երես ահանութին :

Այդ նախնական տեսակցութենէն ետքը, Մարտիրոս ազայի հետ խզումի խնդիրը պիտի նկատողութեան առնէր :

Տէր Մկրտիչ գուրու ելաւ աւելի մտատանջ քան իր այցելութենէն առաջ ։ Քանի կը մը- իսբըձէր իր դաւին մէջ ։ այս քան կը դգար հետոյնտէ ծագելիք զմուարութիւննէր :

Հիմակ ա'լ փախուսափ ճամբայ չկար ։ Պէտք էր անպատճառ հարուստ սուսահայ հորատէրը ներկայացնէր Մարկոս էֆէնափին, ինչ որ ալ ըլլար հետեւանք ։ Կորկոսեանց անունը զոր աւագերէցը մէջնազ նեսած էր ։ բոլորովին մտացածին բան մը չէր ։ իրաւ այդ անուն նով սուսահայ երիտասարդ մը վերջիր ներկայացնէր չէր իրեն, Թիֆլովիք քահանանդիրէն մէկուն յանձնարարագրովը ։ Ղարաբաղցի էր և ուստիմական, ու ամէն ինքովինքը քիչ շատ յարզող Ղարաբաղցի պէս, իշխանական ցեղէ ։ Ինչպէս կ'երեւայ, Տ. Հայրը ծայրէ ծայր սուս պատմաւթիւն մը չէր հնարած, միայն թէ պէտք զայցեր էր քիչ մը իրողութիւնը բարեփոխելու եւ չպարհելու Այսպէս, օրինակի համար, Կորկոսեանց ամուսնութեան դիտաւորութիւն չունէր բնաւ, եւ յետոյ, պզափէ անպատճութիւն մը անշուշտ, հարուստ հորատէր մը չէր, այլ անզորդ մանկավարժ մը որ հացը ճարել կը յուսար Տ. Մկրտիչի ուզգուած յանձնարարականին չնորհն Պոլիս կամ դաւանէրը պաշտօն մը ճեռք ձգելով :

— Աև տղան պիր կրնայ իս ազատել, մի- այն թէ վարպետութեամբ գործը վարելու է, մտածեց քահանան :

Խնդիրը անշուշտ բաւական պիտի դիրանարկէծ երիտասարդը հաւանէր դաւակից ըլլալ իր սարքած խաղին, բայց Տ. Մկրտիչ, որ մանկավարժին նկարագրը ճանչցած էր, կը զգար որ բացարձակապէս անկարելի էր ա- տիկա, եւ նոյն իսկ մտքէն չխնցուց փորձ մը ընել այդ մասին :

Կորկոսեանց այն տիպարներէն էր որոնց ընդհանրապէս ասպաւշ մակդիրով կը միըքը, տուին կերմերեանի տեսակէն գործի մարդոց կորմէ ։ այն տարօրինիկ տիպարներէն օրոնք կը յամառին միշտ ուղիղ ճամբէն քալելու եւ հետեւապէս իրենց ամբողջ կեանփին մէջ հա- զիւ քանի մը քայլ կրնան ընել, Արդէն ի բնէ ուզգամիտու ու պարփեշ, իրասած կրթութիւնը ա'լ աւելի միբած էր զինքը պարտաւորու-

թիւն եւ բարուականի աղիտալից խորիորա- տին մէջ, կանուեին կորսնցուցած էր ծնողքը եւ անոնց թօղած փոքրիկ հարուստթեան չնոր- հիւ կրցեր էր իր ձգտումներուն եւ ճաշակին համիմաս ու ասանց պարտպիլ առանց բռնա- կալ ազգականներու կամ անտանելիք «քարի- րար»ներս նուաստացուցիչ ձեռնաւուրթեան գէտք ունենալու ։ Այս պարագան նպաստեր էր զարգացնելու իր մէջ խրոխտ ու անկախ նկարագիր մը որ երեք իրաւախուութեան կամ զիջողութեան տրամագիր չէր, երբ մանաւանդ ինցիրը եր դաւանած բարոյականի ակզրունքներուն վայա ըլլար :

Նիմէ նիւթական վիճակը իր ապրուսար ա- պանուիք մինչեւ ետքը, բնականօրէն անպա- տիք պիտի կրնար շարունակիւ իր այլանդակ կեանքը, անվնաս փախուկի մը լուսապակը յօքինիւլ գլուխն շուրջը ։ Բայց զգբախտաբար հօրը ձգած ժամանգութիւնը որ արդէն մնձ բան մը չէր և որուն մէկ կարեւոր մասն ալ հօրեղբայրները ։ զործի մէջ եփած վարպետ վաճառականներ, կրցեր էին իրենց կուզորգը անցընել, շուտ անյայտացաւ, զինքն առան- ձին ձգելով իր բարոյական ակզրունքներուն հետ :

Ոյն ատեն սկսաւ իրեն համար պարկելուու- րէն կեանքը ճարելու գերմարդկային պայքառ- ը, Նախ հօրեղբայրները ուղեցին օգուտ քա- ղել իրենց եղրորդիին չքաւոր վիճակէն զայն իրենց քով աշխատանիւլով իրերւ զրագիր և լ ջանալով մարդու կարդ մնցնել այդ զգացած տղան որ իր արտասուց վարքութարքով կը պապանար ընտանիքին անունը ազարտելու ։ Սակայն փորձը անյաջող գնաց, երիտասարդ Կորկոսեանցը անուղղայ ուղղամիտ մըն էր եւ բնաւ չհաւանեցաւ ճկիլ առեւտրական խարդա- ւանանքներու առջեւ :

Զօրեղբայրները կտաւեզէնի մեծ խանութ մը ունէին որուն տեսրակները պիտի բռնէր երիտասարդը, սակայն օր մը պատանցաւ որ աշկերթի մը բացակայութեան պատասաւու, ուզգակի գործ ճանենայ յանձնաբորդի մը հետ, ինանութիւն փափեմի ծախերէն մէկն էր որ կ'ուզէր զանազան կիրպասներ զնել, Կորկոսե- անց ցուցաց նմոյշները ։ մարդը անոնց մէջն ընտրեց երեք կտոր, կապոցները բե- րել տուաւ ու իրեւն սովորական նախարար մը եւ ասանց սովորակար պատասխանի պատ- մելու հարցուց .

— Դիմացկուն եւ լաւ տեսակէ կերպամներ են, անանկ չէ:

Երիտասարդը որ շաբաթ մը առաջ հօրեղայրայններուն հետ խանութին վաճառացուցակը պատրաստած ըլլալով ամէն ապրանքներուն որպիսութիւնը տեղեկացեր էր քիչ շատ քնական կերպով մը պատասխանեց .

— Ո՞չ պարոն, այս ապրանքները երկար տան խանութը մնացած ըլլալով, մանաւանդ խոնաւ տեղ, բոլորովին փառած են :

Մարզը ափիքերան գրագիրն երեսը նայեցաւ :

— Փառած են . . .

— Այս, եւ նոյն իսկ անցած օր երբ հօրեղայրուն հետ ապրանքներուն ցուցակը կը գրէինք, ճիշդ ասոնց համար ըստ որ կոյր մը պէտք է որ այս կերպամները կարենանք քշել :

Վաղեմի յաճախորդին շլմորում դրեթէ վախի փոխեցաւ : Երիտասարդին հօրեղայրայններուն ծանօթ ըլլալով լսած էր անոնցմէ որ այդ խեղճ տղան շատ հաւասարակշիռ միտք մը չտնիր, բայց չէր կարծեր որ կապելու աստիճան իննինթ մը ըլլայ. Իրմակ հետզետէ իրեն ուղղած խօսքերէն զող ելաւ ու պատշաճ զափիք երիտասարդին ու իր միջիւ եղած անշըրպես քիչ մը աւելի լանցնել, հեռու հեռու երթալուլ :

Նոյն միջոցին Կորկոտեանցի հօրեղայրայններէն մին մտաւ խանութ :

— Ո՛, բարեւ, պարոն Դուկաս, գոչեց խօսքը յաճախորդին ուղղելով, ապրանք գնելու եւ կած էր, աեսնենք ի՞նչ ընտրեցիք :

— Ահաւասիկ հաւասաններս, պատասխանեց մարդը, ցոյց տալով երեք կապոցները :

Վաճառականը մօտեցաւ կապոցներուն, մէկիկ մէկիկ ձեռք առաւ ու ամէն մէկին հիացողական ակնարկներ ուղղեց :

— Վայ անօրէն մարդ, զողեց ծիծաղելով, խանութին ամենէն լաւ ապրանքները զատեր պիտի տանի :

— Բայց ձեր եղբօրորդին քիչ մը առաջ կ'ընէր որ այս կերպամները երկար տան խոնաւ տեղ մնացած ըլլալով բոլորովին փրատած են :

Վաճառականը, այնչափ խարեւայ որչափ դերասան, չընկնուեցաւ այս հարուածին տակ. ահապնագոյ քանքան մը ձեռց եւ իր եղբօրորդին դառնալով դոյնեց :

— Ա՛յ, ախմա՛ր, ապո՛ւ իսկականա՞ն, մի-

թէ չե՞ս գիտեր որ պարոն Դուկասը մեր խանութին ամենէն հաւասարիմ յաճախորդներէն է եւ անոր պէտք չէր բայլ այդ խօսքերը : Գնա՞շուա տեսրակներովդ պարագէ . հասկցայ որ գուն յաճախորդները գեռ չես ճանչնար ու հետերնին վարուիլ չես գիտեր :

Երիտասարդը հեռացաւ չկրնալով մեկնել թէ ինչո՞ւ հօրեղայրը իր կերպամներուն գէշերը խանութին հաւասարիմ ծուխերուն կը պահէ :

Ենր վաճառականը առանձին մնաց զնորդին հետ, քացարեց կրողութիւնը :

— Այս կերպամները մեր խանութին լաւագոյն ապրանքներէն են, հետեւ ապար չենք ուզեր որ պատահական գնողներու տանք, այլ կը պահէնք մեր ոսկորական ու բարեկամ ծուխերուն . ասոր համար պատուիրեցի այս ապոշնչուն երբ անծանօթ մէկը զայ ու անոնցմէ ուզէ : բայց իրեն որ փաստած ապրանքներ են . . . հասկցա՞ք, պարոն Դուկաս, հասկցա՞ք . . .

Այնչափ լաւ հասկցաւ պարոն Դուկաս որ առանց կապոցներու գնոյն վրայ երկար քաշանդրութիւններ յարուցանելու վճարեց ու մեկնցացաւ :

— Բարեղախտարար յաճախորդը պարոն Դուկասի պէս միամիտ մըն էր, մտածեց վաճառականը, եթէ ոչ աղէկ գործ պիտի տեսնէնք մեր հելազար եղբօրորդինն շխատ շխատ խօսքովուր :

Սյան հանդերձ Կորկոտեանցի անհեթեթ ընթացքը այնքա՞ն տարօրինակ էր որ իր իկիունը երկու եղբայր խորհրդակցութիւնէ մը ետքը ուրուցին անմիջակէս ճամբու գնել այդ վասնաւուր ճշմարտախօսը որ ապահովաբար վերջի վերջոյ յիմարանցի մը մէջ պիտի լրացնէր իր ապարէզը :

Երիտասարդն ալ, իր կողմէն, գործնական կեանքի մէջ ըրած այս ձախող սկզբնաւորութիւնն յեայ, զնեսց այլեւս հրաժարի վաճառականութիւնն ու գաղափարն ունեցաւ ուսուցչութիւնն ընզրկելու, գործ մը ուր ոչ միայն իր սկզբունքները ամենօրեայ հարուածներու պիտի չենթարկուէին, այլ նոյնինիկ ասիթը պիտի ունենար անոնցմով պատուասելու ապագայ սերունցը :

Հոն ալ սակայն դառնութիւններ կը սպասէին խեղճ զաղափարականին : Հոն ալ տեսաւ որ ամէն մէկ քայլին խոչընդառներ գէմը հը ցըուին որոնք յանափ ուաքի հարուածներու կը փառական իր սերունքներուն ուղղուած, կը

տեսներ իր պաշտօնակից ուսուցիչները որոնք ծածկամառնթեան, կեղծիքի, մեքենայութեանց, երկդիմութեան ու շողզգորթութեան օժանդակութեամբ իրար գլելով առաջ կերթան ծամուռու ճանապարհներէ, մինչդեռ ինքնուղի ճամբառն մէջ անշարժ կը մնայ երկաթեայ գնդակներու պէս իր քայլերը կաշկանդող սկզբունքներուն չնորիիր։

Այս ատեն Կորկոտեանց՝ յուսահատ՝ ուղեց թողուլ Կոլիկասը և նոր փորձ մը ընել Պոլսոյ մէջ շարունակելու ուղիք ու պարկեշտ մարդու կեանքը։ Միամիտ ու լաւատեսն հաւատք մը ունեէր մարդերու մասին և կը կարծէր թէ իր միջավայրին ապականութիւնը մասնական պարզայ մը է եւ թէ ամէն աեղ հարկաւուրապէս նոյնը պիտի չըլլար։ Պոլսոյ մէջ ո՛ եւ է ծանօթ չունէր։ հոյ հասած էր զրպանը Տ. Մկրտչի ուղղուած յանձնարարականով մը միայն եւ ուղղակի նորկայացած էր քահանային որուն պարզած էր իր կրած դանութիւնները եւ այն յոյսերը որոնցմով ուժովցած կուգար Պոլսի։

Տ. Մկրտչի հնատարբեր մտիկ ըրեր էր երիտասարդին՝ թշչիկ մը պէս որ բացառիկ մտագարի մը նորօրինակ ու շահեկան մենամուլութիւնը կը տեսնէ։ Անոյշ խօսքերով պարուրէր էր զինքը եւ խօստացեր էր ձեռքէն եկածն ընել իր բազանքներն համեմատ պաշտօն մը գլունելու համար։

— Քիչ մը խենթուկ, բայց աղէկ տղայ մը կ'երեւայ կոր. մտածեր էր՝ երիտասարբը ճամբայ գնելէ ետքը։

Այս առաջին տեսակցութեանէն յետոյ՝ կովկասին ա՛լ գրիթէ շաբաթը երթա անդամ կանոնաւորապէս կը հանդիպէր քահանային տունը իմանալու համար թէ գործի մասին յոյս մը կ'առ։

Հմանակ որ ընթերցողները ճանչցան կորկոտեանցը, անշուշտ համակարծիքն կերմերեաննենց տաներեցին որ կը մտածէր թէ անօգուտ էր անոր մեղակցութեամբ իր մեքենայութիւնը յաջողցնելու ջանալ։

— Այս աղէն օգուտ քաղելու միակ միջոցն է զինքն ալ խարել, վճռեց Տ. Մկրտչի ուրապէս։

Հետեւեալ առոտուն իսկ երիտասարբը իր սովորութեան համեմատ եկաւ լուր ֆնառելու։

— Բարի եկար, տղա՛ս, զոյեց քահանան իր պաշտօնակալին, աղէկ լուրեր ունիմ քեզի հալորդելու։

ԵՐՈՒԱՆԴ ՕՅԵԱՆ,

(Ծառ ունափելի)



ԱՊՏԻՒԼ ՀԱՍԻՏ Բ.

(Ծառ և վեցը)

— —

Ինչ ալ ըստն Օսմանցիները մեծ մասամբ, զըժուար է հաւատալ թէ Ապախիլ-Համբատ, իր նուստով-իղզէտափին հօրեղբօրորդուոյն պէս (1), կ'աւաէ թուրք ժողովուրդը։ Բայց, իր հապատակներէն վախնալով ու ժողովրդականութիւննեռք ձգել ջանալով հանդերձ, Սուլթանը անոնց նկասամիմ անտարբերութիւն ու արհամարհանք կը տածէ, իր ժողովուրդը կը նկատէ իրերը անարդ հօսք մը ըստ անողորմարաբ կը մանականէն, եւ որուն, ինչպէս առակին տափէծ, շատ պատիւ կ'ենէ զայն ուտել հաճելով։ Օր մը, շատ զարմացանք տեսնելով Ամէս Մհիտար էփինտին—արժանիք ունեցող գրադէս մը որ Սուլթանէն կաշառք ընդունելու յանցանքուրծեց, — որ այդ մասին իր տիրջուունեցած կարծիքը կը յայնէր, ըստել թէ «Թուրքիան անարժան է այդպէսի վեհապետի մը, թէ ամէն անոնք որ այդ մեծ իշխանին վրայ գէլ կը խօսին, հայրենիքի թշնամիներ, ապկարաններ, կոյրեր են, թէ կոյրել-Համբատ պէտք էր որ աշխարհիս ամնէն մեծ աղզգին վրայ թագաւորէր»։ Եւսն ։ Այսպէս երկայն տան ճամփուց, եւ կայսերական ինկարգուն այդ դորին մէջ ցոյց կուտար առեւելոյթ համոզում մը, որ միզ կը զուարեցանէր, մինչդեռ այս զաւեշտական ճառին երրորդ ունկնդիբը, եռուսութ Զիա փաշա ել-Ապախի, գլուխ յար։

(1) Ապախիլ-Մզիքի անդրանիկ որդին, գոռզ, մոլենանդ, առասաէր իշխան մը, որ կ'ասէ թուրք ժողովուրդը՝ զայն պատասխանառունց կասելով իր հօրը տիսուր վախճանին։